

❧ 20 ఫు.గు 20 ❧

ԸՆԿԵՐԱՅԻՆ ՆԻՒԹԵՐ

ሀ ሰ ሊ ያ በ ኮ ሊ ፅ ቶ ር

Իւրացնելու բնազդը ամէնուն համար է:

Եւ որ թնադդնեալն օճկը, անիկա դր

մարող թեւոյ ութիւնը եւ անոր առօ
րէի ճիգն ու քրտինքը արդիւնաւորեւ

ադայի մէջ անձը մաս եւ բաժին պի

Ճշմարիտ է թէ օրորոցին մէջէն

արկաները կամ իրերը՝ որոնք իրենց անհատականության համար հրապոյրով մեզ կը դիւթեն եւ

Իհնը կը դրուադեն մեր մանկական հա-

Երկր կեանքի մաղմաղիմի պահանջներ

նազդը կ'ուռնանայ, կ'արմատաւորի
դառնայ ստաղուածքի հակամիտո-

ալու որոշ գիտակցութիւնը, որ մեր հ

Իւրաքանչիւր անհատ, ստանալու, ո

այիսպէք մը ունի, քանակի եւ որա
նկատար եւ տարտամ կողակտուելի

սկսեցին աստանալու վիճակին մէջ՝ ամէն ոք աս

աղյուցակները չեն հասնում իրենց նշանակությանը։

աքինի յատկութիւն մը ունենալ, կա-

Հարկ ել աւելցնել նաեւ թէ՛, թանի որ
առաջնածը՝ յարաբերաբար առաջդիրն
արդւմագրութեանց՝ ընկերաբանական
կենտաբանական կարեւոր դեր մը կը

ստաբիլ, կարեւոր է ուրիշն ստացուած-
 իլի դրամագլուխը բազմապատկել եւ զայն
 ստանալիք ընելու համար մեծ վանքեր ը-
 իլ, որով ամէն անհատ պարտաւան է իր
 ջրերին հակումները կշեռել մէթոս ու
 ներքին ստացուածքի անտեսական դրու-
 իեան մէջ: Այս առթիւ պէտք է ըսել որ,

տանալու ջանքերուն համար արուած բա-
րոյական ամէն տեսակ բանաձևէ անտեղի
եւ անբովանտ, զոլովհետեւ, ստացուած-
ի հարստութեան քաղաքի տակ թաքցած
ը մնալ երջանիկ լըլալն հաւանականու-
լիլինը: Արդ՝ եթէ կարելի է մեր լաւա-
ոյն կերպով ապրելու բաղձանքը չափա-

Կարելի եւ սահմանել, կարելի կ'ըլլայ նաեւ իր ստանալու կամ ստացուածքի համար սահմանադրել կիրարկութիւնը չափաւորելու համար: Կենքի իրենդոլթը ֆիզիքսուէս եւ լազգ մը տարրերու բաղադրութեանց եւ յօլօլօնական ալլազան փոխանակողութեանց ուղղակի արդիւնն է, եւ ստաց-

ձեռք ալ, ճկուն, ընդունակ արժէք
ն է, որ կրնայ ամէն տեսակ իփոխանա-
ւածութեանց յարմարիլ. հետեւաբար ստաց-
ւած զոր պէտք է նշանակէ ստուգելու
մարդկային ինչոցներով հայկալորում
եմքն:

Տրապիզոն Թ. ՆԱԶԱՐԵԱՆ

2017 ՆՈՎԱԿԱՆԻ
 ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԱՆԵՐՈՒ
 (Շար. երկկի քիւնն եւ վերջ)
 Եւրոպայի Կոմիտէի Կառնալ Վերջին

Յուզեց միտքս դարձնել զարհուրանալի:
Եթեր ու վիշոց մը պիտի ըլլայ ձեր սրտի
գացողմաներն արտայայտելու:

Առնանախօսութիւնը ձեզ պիտի սորվե-
նէ ձեր գաղափարները սահուն, համար-
ակ ու ազդու կերպով արտայայտելու
գաղափարները: Ձեր լեզուն պիտի մկրտ-
ուի հոգուդ հետ եկանա՞ծ որ աստուծոյ ճի

որը իրաւունքները պաշտպանելու եւ իր
որդը առաջ տանելու: Անկեղու ուսումնա-
տկանը կը նմանի անծորակ աւազանի,
որ մէջ լը սցած, փնսցած:

Շարադրութեան միջոցաւ, ձեր թըղ-
անցումը խիւստի պարզ ու գոլտորիկ պի-
տի լայն, ձեր զգաւորութիւնն ու մտա-
պահումը իրաւունքները պաշտպանելու եւ իր

Ումները մատուլին յանձնելու ղերու-
 իւնը պիտի ունենաք:
 Դիմադրութիւնն արնետնեբու եւ ար-
 նետնեբու անհրաժեշտ օժանդակն է:
 Լիճաբանութիւնները զօրաւոր խթան-
 ք են մտածողի, կշռադատողի ու
 ընդհանրացնողի:

Մրցումները մեզ կը վարժեցնեն կենսական պայքարին: Թեեւ ուրիշ խլէ մրցանակը, սակայն դէթ գիտակից կ'ըլլանք յարժանիքի չափին ու կը սորվինք ջրի, ինչ որ կը կազմէ կենսքի ամէնէն արժանաւոր դասը:

Յիշեցնելու պէտք կայ, թէ յարգե-

[illegible]

արդուկ (կամ պատահաբան) զգեստ-
 րանձին տե՛ր հղե՛ք, այդ գե՛ն ժաման
 վառակը վանեցե՛ք ձե՛ր մազե՛րն մէջէ՛ն եւ
 րար առողջ որոյումն երուն (լրաց միայն
 որե՛նցե՛ք)։ Սրէկուան Գրիսթլանը դա՛մ
 է նորէ՛ն, որ կ'ուղչէ ննազանդի կնի՛ծ
 եր

Հետ կը դռար հեռուն, արահներուն մէջ,
ալսեր կը թաաալէին շնորհալի դարձ
արածումներով, ու հրալիրեաներուն
զգալից մրմունջը կը հասներ մինչեւ այդ
հեկեոսացած դարգախուցը, ինչեցնելով
հոգեւորաբարդներուն թէ իրերքը հոն
հոն դեռ, երեսնց մօր կը սպասէին Բանի
կը
ին
ձե
մե

վ, չոր հաց կրծել օրերով, դասա- ները
ք քառնելու (կամ գննելու) համար սըր- թէ
ձոյուններ ունենալ, ընկերային զը- բար
նութիւններէ հրաժարիլ, թոչակի զը- իրեն
մարելու համար պարտքի կնխդը- թէ
լ, խեղճ ծնողաց գորունակ զիմում- ջանք
ընել, ջովորդիներու բուռոց արհա- վար

արվեր կը խոցոտին, երբ տաննեն
նց քրտինքովը մեծցող սահեր ամ-
ան վարմունք մը ցոյց կուտան
անդէպ: Ապացոյցները ընծայեցէք
անի էք ձեզի համար չուսուած
ուէն ու համակրանքներուն: Այսպէս
հոգ ոչ միայն ռադոսին մը, այլ

պրոցեսը զուգահեռ էր բնօրինակաբար
քաջ գիտնալով թէ ձեր ստացած
անը պաթետի կազմել ոչ թէ վեր-
մը, այլ միութեան դիրք մը ձեր
ու ձեր դպրոցին միջև։

մոռնաճ թէ իրական կեանքին
ստորաստույթներն են որ եւ տենին

մէջ, Դուք ձեզ յօանգե՛ք բոլոր
հոմասանութիւններով՝ որոնք ան-
ո են վսեմ կենանք մը ապրելու,
ուր որ դիրքեր գրաւելու, ընկերու-
արի ու պարկեշտ քաղաքացիներ
մասնաւանդ անոր ստորին խա-
մով ցուս ստեղծելու խա-
մով ցուս ստեղծելու խա-

աղնիւ ձգտումներով սողորոհե-
լիելով թէ մեծ պատասխանա-
լիւն մը կը ծանրանայ ձեր ուսե-
այ՝ մարդկութեան հանդէպ։

Ա. Ն. Թ.

ՆԵՐՍԵՍ ԵՒ ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ

Ա

ուսանեբը մեծ ազդեցութիւն ու-

դրուս կաշխատութեան եւ ա-
մենայն վրայ, ո՛չ միայն իրենց ներ-
ստիկանութիւնը ու գոյնովը, այլ շինուա-
նովը՝
նա ապաւը՝ անգագար իրար հա-
մարկու հսկաներու կը նմանին, ու
միմարդիկ ստիպուած են ինք-
նազան իրենց հոգիները տնայնա-

պաշտպանել: Տաքն ու պաղը
օդին մէջ, մարդուս մարմնոյն
ըմէն իրարու հետ կը թրցին, ալ
էկ աստիճան՝ անոր մարմնոյն
ու պաղը յարատեւ մենամարտ
սիկա: Մէկ կողմէ, պաղը կ'ու
1-2-3-4-5-6-7-8-9-10-11-12-13-14-15-16-17-18-19-20-21-22-23-24-25-26-27-28-29-30-31-32-33-34-35-36-37-38-39-40-41-42-43-44-45-46-47-48-49-50-51-52-53-54-55-56-57-58-59-60-61-62-63-64-65-66-67-68-69-70-71-72-73-74-75-76-77-78-79-80-81-82-83-84-85-86-87-88-89-90-91-92-93-94-95-96-97-98-99-100-101-102-103-104-105-106-107-108-109-110-111-112-113-114-115-116-117-118-119-120-121-122-123-124-125-126-127-128-129-130-131-132-133-134-135-136-137-138-139-140-141-142-143-144-145-146-147-148-149-150-151-152-153-154-155-156-157-158-159-160-161-162-163-164-165-166-167-168-169-170-171-172-173-174-175-176-177-178-179-180-181-182-183-184-185-186-187-188-189-190-191-192-193-194-195-196-197-198-199-200-201-202-203-204-205-206-207-208-209-210-211-212-213-214-215-216-217-218-219-220-221-222-223-224-225-226-227-228-229-230-231-232-233-234-235-236-237-238-239-240-241-242-243-244-245-246-247-248-249-250-251-252-253-254-255-256-257-258-259-260-261-262-263-264-265-266-267-268-269-270-271-272-273-274-275-276-277-278-279-280-281-282-283-284-285-286-287-288-289-290-291-292-293-294-295-296-297-298-299-300-301-302-303-304-305-306-307-308-309-310-311-312-313-314-315-316-317-318-319-320-321-322-323-324-325-326-327-328-329-330-331-332-333-334-335-336-337-338-339-340-341-342-343-344-345-346-347-348-349-350-351-352-353-354-355-356-357-358-359-360-361-362-363-364-365-366-367-368-369-370-371-372-373-374-375-376-377-378-379-380-381-382-383-384-385-386-387-388-389-390-391-392-393-394-395-396-397-398-399-400-401-402-403-404-405-406-407-408-409-410-411-412-413-414-415-416-417-418-419-420-421-422-423-424-425-426-427-428-429-430-431-432-433-434-435-436-437-438-439-440-441-442-443-444-445-446-447-448-449-450-451-452-453-454-455-456-457-458-459-460-461-462-463-464-465-466-467-468-469-470-471-472-473-474-475-476-477-478-479-480-481-482-483-484-485-486-487-488-489-490-491-492-493-494-495-496-497-498-499-500-501-502-503-504-505-506-507-508-509-510-511-512-513-514-515-516-517-518-519-520-521-522-523-524-525-526-527-528-529-530-531-532-533-534-535-536-537-538-539-540-541-542-543-544-545-546-547-548-549-550-551-552-553-554-555-556-557-558-559-560-561-562-563-564-565-566-567-568-569-570-571-572-573-574-575-576-577-578-579-580-581-582-583-584-585-586-587-588-589-590-591-592-593-594-595-596-597-598-599-600-601-602-603-604-605-606-607-608-609-610-611-612-613-614-615-616-617-618-619-620-621-622-623-624-625-626-627-628-629-630-631-632-633-634-635-636-637-638-639-640-641-642-643-644-645-646-647-648-649-650-651-652-653-654-655-656-657-658-659-660-661-662-663-664-665-666-667-668-669-670-671-672-673-674-675-676-677-678-679-680-681-682-683-684-685-686-687-688-689-690-691-692-693-694-695-696-697-698-699-700-701-702-703-704-705-706-707-708-709-710-711-712-713-714-715-716-717-718-719-720-721-722-723-724-725-726-727-728-729-730-731-732-733-734-735-736-737-738-739-740-741-742-743-744-745-746-747-748-749-750-751-752-753-754-755-756-757-758-759-760-761-762-763-764-765-766-767-768-769-770-771-772-773-774-775-776-777-778-779-780-781-782-783-784-785-786-787-788-789-790-791-792-793-794-795-796-797-798-799-800-801-802-803-804-805-806-807-808-809-810-811-812-813-814-815-816-817-818-819-820-821-822-823-824-825-826-827-828-829-830-831-832-833-834-835-836-837-838-839-840-841-842-843-844-845-846-847-848-849-850-851-852-853-854-855-856-857-858-859-860-861-862-863-864-865-866-867-868-869-870-871-872-873-874-875-876-877-878-879-880-881-882-883-884-885-886-887-888-889-890-891-892-893-894-895-896-897-898-899-900-901-902-903-904-905-906-907-908-909-910-911-912-913-914-915-916-917-918-919-920-921-922-923-924-925-926-927-928-929-930-931-932-933-934-935-936-937-938-939-940-941-942-943-944-945-946-947-948-949-950-951-952-953-954-955-956-957-958-959-960-961-962-963-964-965-966-967-968-969-970-971-972-973-974-975-976-977-978-979-980-981-982-983-984-985-986-987-988-989-990-991-992-993-994-995-996-997-998-999-1000-1001-1002-1003-1004-1005-1006-1007-1008-1009-1010-1011-1012-1013-1014-1

միւս կողմէ, տաքը կը տքնի պատ-
մել. եւ երբ դժբախտաբար յաջնո-
ղութն կադմատորուճիւնը կը քան-
չն կ'աւրէ, շատ աւագաւ ալ մեռ-
չալի առաջ կ'երթայ, ինչ որ կը
քամն օր շատ մը տար հիւան-
դանքն. ըստ 15. և 16. Դ

կողատապը, խռչախռչա, եւնէ։
Բժիշկ՝ քառասունմայ փորձե-
լով կը տեսնեմ թէ այս կենսա-
բիւն կատարեալ ադիտութեան և
ատ կեանքեր ու առողջութիւն
կաւարիւնութեամբ, հիւծախտով

Ժորոթիւններուն կարելի եղածին
 Թերի կատարումը կը իսպանեն
 Է՛րինքզինքը սլաղին վառահար
 անդադրող ազդեցութիւններէն
 Ելու համար, առաջին խնամքն
 է, մարմնին ընթացի տարժութիւնը
 հանգիստ լարուած մարմին, իր

ալարիքը ու պողատու ծառերու
ընդ որոշիւ չեւս մը կը դնին
սին թաւաքին մէջ: Չգիտի
ըբարձրանային հողէն, եւ քաղցը
օդին մէջ սիրունած մեղկու-
կ'ողոքէր սիրտերը: Մ'առաջ
հեռուն կը տեսնուէր գործարա-

Բնակիչներն յը կը պարտութիւն իրենքը
 երը: Ու դիտակին բարձր վեր-
 անակին վրայ կանգնած, անշարժ՝
 առկոտ պատկերին տալիս, կար-
 իր բերը կը սպասէին հաճոյակա-
 նեմս:

(Շարունակելի)

Արմենակ

ԲԻՐԻՂԼԻ ՄԶԶ
 ԵԱՆՆ ԱՐԻ
 ՎԵՐԺԱՆ
 ՍԱՐԳՍՏ Է
 ՈՒ (ՔԱՆՈՒ
 ԱՅԺԱՆՆԷ

ակ գոհա-
 -արուհա-
 Գարիւր
 Ը հանէ,
 խնամատ
 թրէ թրութ

րիւղիւ
 ազիծելը
 աւարի
 նի
 փոխա
 ունելու
 տալէ
 տիւ
 ալի
 կա

ան լինե
 ճբաղրա
 րորի
 ԺԲ
 ԳԸ

արարաւ
 զէմքի
 ծաւաւ
 ամառ
 Կա-
 ճողաւ
 Է

М. П. (1919 г.)
М. П. (1919 г.)
М. П. (1919 г.)

TUS

հիմ.

Մեծ ապէս
բիւերուն
ը կրած
Լինար-

հնէ դեւ
աւադոյն
, ծով ու
ստալնաւ
աղէկ է
պարզեւ
գոգանէ
սղանցաւ
սցնէ իր
սար հաճ-

ալաթա,
դձալա
ոսի մեծ
Պոլիս,

[illegible]

80 բառ
 Կրնան
 30 բառ
 Ի տեսի
 Ի յոյսով
 Բժշկողե
 Ծ գործ
 Դժվար
 Զ-Պ

արդէն
 կող-
 թերալի
 ումի մը
 պահելու
 օրակով,
 սննդերով
 պահեն
 (Ձէթ)

3—10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

50

51

52

53

54

55

56

57

58

59

60

61

62

63

64

65

66

67

68

69

70

71

72

73

74

75

76

77

78

79

80

81

82

83

84

85

86

87

88

89

90

91

92

93

94

95

96

97

98

99

100

101

102

103

104

105

106

107

108

109

110

111

112

113

114

115

116

117

118

119

120

121

122

123

124

125

126

127

128

129

130

131

132

133

134

135

136

137

138

139

140

141

142

143

144

145

146

147

148

149

150

151

152

153

154

155

156

157

158

159

160

161

162

163

164

165

166

167

168

169

170

171

172

173

174

175

176

177

178

179

180

181

182

183

184

185

186

187

188

189

190

191

192

193

194

195

196

197

198

199

200

201

202

203

204

205

206

207

208

209

210

211

212

213

214

215

216

217

218

219

220

221

222

223

224

225

226

227

228

229

230

231

232

233

234

235

236

237

238

239

240

241

242

243

244

245

246

247

248

249

250

251

252

253

254

255

256

257

258

259

260

261

262

263

264

265

266

267

268

269

270

271

272

273

274

275

276

277

278

279

280

281

282

283

284

285

286

287

288

289

290

291

292

293

294

295

296

297

298

299

300

301

302

303

304

305

306

307

308

309

310

311

312

313

314

315

316

317

318

319

320

321

322

323

324

325

326

327

328

329

330

331

332

333

334

335

336

337

338

339

340

341

342

343

344

345

346

347

348

349

350

351

352

353

354

355

356

357

358

359

360

361

362

363

364

365

366

367

368

369

370

371

372

373

374

375

376

377

378

379

380

381

382

383

384

385

386

387

388

389

390

391

392

393

394

395

396

397

398

399

400

401

402

403

404

405

406

407

408

409

410

411

412

413

414

415

416

417

418

419

420

421

422

423

424

425

426

427

428

429

430

431

432

433

434

435

436

437

438

439

440

441

442

443

444

445

446

447

448

449

450

451

452

453

454

455

456

457

458

459

460

461

462

463

464

465

466

467

468

469

470

471

472

473

474

475

476

477

478

479

480

481

482

483

484

485

486

487

488

489

490

491

492

493

494

495

496

497

498

499

500

501

502

503

504

505

506

507

508

509

510

511

512

513

514

515

516

517

518

519

520

521

522

523

524

525

526

527

528

529

530

531

532

<

